

ՀԱԽՈՒՄ

ԱՒԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ ԵՒ ԱՆԱՅԻՏ ԽԱՌԱՏԵԱՆԸ ԶԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՅԵԱՆՆԵՐ

Երեւանցի գրոսմայստեր Աւետիք Գրիգորեանը 2010 թ. Հայաստանի տղամարդկանց առաջնութեան աւարտից մէկ տուր առաջ նուաճեց հանրապետութեան ախոյեանի կոչումը: Նախափերջին 8-րդ տուրում նա գեղեցիկ ոճով յաղթեց Դաւիթ Քալաշեանին եւ վաստակելով 6,5 միաւոր անհասանելի դարձաւ իրեն հետապնդող Զաւէն Անդրէասեանի եւ Տիգրան Պետրոսեանի համար, որոնք իրենց ակտիւութեամբ ունեն 5-ական միաւոր եւ ներկայումս բաժանում են 2-3-րդ տեղերը: Նրանցից կէս միաւորով ետ են մնում Արտաշէն Մինասեանն ու Ռոբերտ Յովհաննիսեանը: Հենց նրանք էլ կը վիճարկեն մրցանակաչին միւս երկու տեղերը:



Հայաստանի շախմատի կանանց առաջնութեան վերջին տուրում իրադարձութիւններն անկանխատեսելի ընթացք ունեցան: Մրցաշարային աղիւսակը 5-5-ական միաւորով գլխաւորում էին Լիա Մարտիրոսեանն ու Սիրանուշ Անդրիասեանը եւ համարում էին ախոյեանուհու կոչման ամենաիրական լաւակնորդները:

Սակայն տեղի ունեցաւ անսպասելին. Լիա Մարտիրոսեանը գիջեց Աննա Հայրապետեանին: Վերջինս թէպէտ մասնակիցների թուում ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին է, շատ վատ հանդէս եկաւ Հայաստանի առաջնութիւնում՝ չարդարացնելով սպասելիքները: Ամենաանտրամաբանականը Սիրանուշի պարտութիւնն էր. թուում է՝ նա լաւ մարզավիճակում չէ, որ չկարողացաւ վերջին տուրում գոնէ ոչ-ոքի արձանագրել: Անահիտ Խառատեանը, պարտութեան մասնելով նրան, 6 միաւորով գլխաւորեց մրցաշարային աղիւսակը եւ հռչակուեց Հայաստանի ախոյեանուհի: Նրան 5,5-ական միաւորով յաջորդեցին Լիա Մարտիրոսեանն ու Սիրանուշ Անդրիասեանը:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ԴԵՊԻ ՈՒՐ

Շարունակում էջ 15-էն

հասնիլ բարձր զարգացումի, ազնուանալ, ընտանիք կազմել, սիրել Հայրենիք ու Ազգ, ձգտիլ իտէպի մը իրականացման՝ այս բոլորի ըմբռնումը, բարի տենչը, անոնց համնելու փափաքը չէ որ կ'ունենան այդ «թեքնործի» իր տրամադրութեան տակ ունեցողը: Ընդհակառակը...

Պարկէշտ, գոհաբեր, օգտակար, արժանապատիւ ու օրինակելի կեանք մը ունենալու հեռանկարը չէ, որ կը ներշնչէ ապագայ հօր ու մօր, ազգայինին, հայրենանուէրին ու մարդուն:

Այդ «ինթերնետ»ները չեն սորվեցներ, թէ ինչպէս պէտք է ապրիլ կեանքը: Ինչպէս պէտք է կազմել ընտանիք, դառնալ տիպար հայր ու մայր, ինքզինք գոհաբերել ընտանիքին, գաւակներուն, հօր ու մօր, ամուսինին ու կնոջ համար: Ինչպէս աշխատիլ, կրթել գաւակները, անքուն գիշերներ անցընել գաւակներու անարին: Ինչ եւ ինչպէս ընել որ պարկէշտ աշխատանքով կարելի ըլլայ բարեկեցութիւն ու նախանձելի կենցաղ ստեղծել ինքզինքին, ընտանիքին ու մերձաւորին համար:

Կը սորվեցնեն մանաւանդ... ամէն գնով ճոխ կեանք, նորոյթ եւ ինքնաշարժ, զգեստ ու զարդեղէն ունենալու սիրոյն ընել ինչ որ... պէտք չէ ընել: Աղախին, սուղ վայելք, զբօսապտոյտ ու պերճ բնակարան, դրամատան մէջ հարստութիւն ունենալու տենչով ոտքի տակ առնեն անուն ու համբաւ, վաճառել մինչեւ անգամ պատիւ:

Աշխարհը, մարդկութիւնը մոլորեցնողները տակաւ կը շարունակեն իրենց սարդիչ գործունէութիւնը, կը նուաստացնեն Ազգ եւ ժողովուրդը, Մարդ ու Հայրենիք:

Ասկէ մէկ քանի տարիներ առաջ, անոնց մէջ նորագոյն հնարքը, չարածնութիւնը կազմեց «Մատանայապաշտ» կոչուող աղանդին լոյս աշխարհ բերուիլը, որուն անդամ եղողը, մինչեւ իսկ հոգե-իմացական խանգարումի մասնուելով՝ վերջ

կու տայ իր կեանքին:

Այս աղանդին նպատակը հարուածել էր գործող կրօնները, քրիստոնէութիւնն ու իսլամը մասնաւորապէս: Առաջնորդներն ու հետեւողները ձեռքաւարակեցան: Անոնք բանտ նետուեցան: Բայց ոչ երկար ատենի համար: Մարդու իրաւունքի կեղծ, շինծու եւ դաւադիր եւ սխալ հասկցումով լողունգի գործածութեամբ, յանցագործները ազատ ձգուեցան:

Անոնց ու իրենց նմաններուն ցարդ ունեցած ստոր ու քանդիչ գործունէութիւնը չբաւեց կարծես:

Խիստ վերջերս ծնունդ տրուեցաւ «E.M.O.» ըստած համաշխարհային կազմակերպութեան, որ թիրախ ընտրած է 13-17 տարեկան պատանի-երիտասարդները, որոնց յատկանիշն է՝ սեւագոյն համազգեստ կրել, մազերը սանրել գանտնք դէպի վեր ցցած, մարդկային կմախքը ընդունիլ խորհրդանիշ, դնել դիմակ որ մասամբ կը ծածկէ դէմքը:

Այս «նորածնունդ» կազմակերպութեան յարող անդամներուն նպատակը իբր թէ մեկուսանալ է բնական միջավայրէն, յարաբերիլ միայն «E.M.O.»ի անդամի հետ եւ դէմքին տալ տառապածի ու աշխարհէն հիասթափուած-զգուածի երեւոյթ, անձելով վիրաւորել մարմինին մասերը, արիւնել, եւ մտածել ինքնասպան ըլլալու մասին (ծնողք եղէք եւ դիմացէք եթէ կրնաք):

Ուշադրութեան արժանի պարագայ մը՝ «E.M.O.»ներուն տարիքը ըլլալու է 18-էն վար, որ իշխանութիւնները հիմք չունենայ կալանքի ենթարկելու գիրենք... դեռահասակ նկատելով...:

Այս Մատանայական կազմակերպութեան ղեկավարները ամէն բան կանխատեսած են...:

Կայ այն կարծիքը, որ այս կազմակերպութիւնը մէջտեղ բերուած է առաւելաբար արաբական երկիրներու երկսեռ պատանիները հարուածելու համար: Նաեւ՝ քաջալերելու միասեռականութիւնն եւ թմրեցուցիչի գործածութիւնը:

Նորահաս սերունդները բարո-

ՍՏԱՄՊՈՒԼԻ ՅԱՅ ՅԱՄԱՆՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ԿԵՐԱՑՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ

Շարունակում էջ 6-էն

տանցիների խնդիրը պատեհ եւ անպատեհ առիթներով շահարկուած է թուրքիայի կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը, ապա բանախօսը նշեց, որ Էջմիածինը իրաւական լծակ չունի ընտրութիւնների վրայ ազդելու համար:

«Էջմիածինը որեւէ դիրքորոշում չի յայտարարել, միայն ողջունել է, որ պէտք է լինի աթոռակից պատրիարք եւ թեկնածուներից ոչ ոքի չի պաշտպանել»,- տեղեկացրեց Ռուբեն Մելքոնեանը:

«7 օր»-ի հարցին թէ, հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման առաւելել վերջացե՞լ է:

-Չեմ կարող ասել, թէ վերջացել է հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման առաւելել, կարող եմ ասել, որ հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը թրքական կողմի ջանքերով մտել է որոշակի փակուղային վիճակի մէջ: Սա ի սկզբանէ կանխատեսելի էր, քանի որ թրքական կողմի նախապայմանների վրայ հիմնուած քաղաքականութիւնը, շարունակուելու դէպքում, փակուղի էր առաջացնելու: Այսօր ականատես ենք լինում այդ փակուղու նախանշաններին կամ նշաններին:

Վերջում նա տեղեկացրեց, որ թուրքիայում այսօրուայ դրութեամբ հաշուում են 42 հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը, սակայն, հոգեւոր առաջնորդներ չունենալու պատճառով չեն գործում:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Շարունակում էջ 6-էն

Ընկերակցութիւնը ակնկալում է վերոնշուած երկրների միջամտութիւնը Նիկոյ Փաշինեանի շուտափոյթ ազատ արձակելու խնդրում:

«Հայ Քաղաքացիական Հասարակութիւն» Մարդու Իրաւունքների Պաշտպանութեան Ընկերակցութիւնը յայտարարում է, որ Հայաստանի Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների համար գերակայ խնդիր է Սահմանադրական կարգի վերականգնումը, քաղաքացիների իրաւունքների եւ ազատութիւնների ապահովումն ու անվտանգութիւնը, դատական իշխանութիւնների անկախութիւնը, օրէնքի գերակայութեան ապահովումը, քաղաքացիների կողմից երկրի կառավարման ձեւաւորման իրաւունքի ամրագրումը:

«Հայ Քաղաքացիական Հասարակութիւն» Մարդու Իրաւունքների Պաշտպանութեան Ընկերակցութիւնը դիմում է Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, քաղաքական միաւորներին, հասարակական կազմակերպութիւններին համապիւռ Հայութեանը, կոչով՝ պայքարելու Նիկոյ Փաշինեանի նկատմամբ կատարուած անարդար դատ դատաւճռի բեկանման եւ նրա ազատման բոլոր գործընթացներին յանուն մեր բոլորիս ազատութեան եւ ապագայի յանուն Հայաստանի Հանրապետութեան:

«Հայ Քաղաքացիական Հասարակութիւն» Մարդու Իրաւունքների Պաշտպանութեան Ընկերակցութիւնը

յալքելու, հեռանկարէ գրկելու եւ դեռ յուսահատեցնելու դաւադրական ծրագիր մը գործադրուելու վրայ է օրերս՝ համաշխարհային գետնի վրայ:

Ապացոյցը վերջերս ցուցադրուող «Աշխարհի Կործանումը» (իբր թէ) կանխատեսող ֆիլմը մը (Նոյի Տապանի ու Սողոմ Գոմորի խառնուրդ եղող), որուն նպատակը երկրին երիտասարդութիւնը յոռետես

եւ աննպատակ դարձնել է, գիրենք ոգեւորող, միշտ բարձրացնող ու վեհ տեսիլքներու իրականացման առաջնորդող եւ մղող եռանդէ հեռացնել:

Թող չկարծուի սակայն, որ անկումային այս փիլիսոփայութիւնը իր տարածիչը չունի: Անծանօթ է հեղինակն ու նպատակը այս քարոզչութեան: Զանոնք պէտք է փնտռել ու տեսնել մանաւանդ «Ատուածոյ ընտրեալ ժողովուրդ»ին երկրին մէջ...:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ
ԵՆՈՒՄՍԱՏԵՍԻԻ ՅԱՅՏԱԳԻՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՈՒ
CHARTER CABLE 26-ՐԴ ԿԱՅԱՆ
(ՎԼԵՆՏԵՅԼ, ՊԵՐՊԵՆՔ, ԼԱ ԶՐԵՄԵՆՈՒ)
ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆ 10:00-11:00

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՀ
ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ
(200 ՀՈԳԻԻ ՀԱՄԱՐ)
ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA
ՀԵՌԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680